

Յ. ԳԻՒՐՏԵԱՆ

ՓԱՅՏԱՓՈՐԱԳՐՉԱԿԱՆ

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԵՒՆՔ

ԵԿ

ՄՈՆՐՈՆԿԱՐԵՎՈՒՄ ՀՕՅ ՏՊԱԳՐՈՒԹԵՈՒՆ ԱՌԵ

ՈՒԽՈՒՄՆԱՍԻՐՈՒԹԻՒՆՆԵՐ ՀԱՅ ԳԵՂԱՐՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՐՈՒԹԵՈՒՆ ԱՌԵ

(Արտադրության և բազմազգէացի 1937թ 10-12 թիւբռէ)



ՏՊ. ԳԵՂԱՐՈՒՆ - Ա. ԴԱՎԻԴ

1938



750.56(47.985)(09)

Տ. ԳԻՒՐՑԵԱՆ

ՓԱՅՏԱՓՈՐԱԳՐՉԱԿԱՆ
:: :: ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆՔ

ԵԿ

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԵՐ Հ.Օ. ՏՊԱԳՐՈՒԹԵԱՆ ՄԵԶ

ՈՒԽՈՒՄՆԱՍԻՐՈՒԹԻՒՆՆԵՐ ՀԱՅ ԳԵՂԱՐՈՒԵՍՏԻ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ

(Արտադրութեան պահպանի 1937ի 10-12 թիւթեան)



ՏԵ. ՎԵԼԵՏԻԿ - Ա. ԴԱՎՈՒՐ

1938



Ն Ա Ւ Ե Ր

Լիգարանի Գալուստ Կիւլպէնկեան
Հիմնարկութեան կողմէ
Հայկական ՍՍՌ Գիտութիւնների
Ակադեմիայի Մատենադարանին

1966



Ազատի ուսումնասիրութիւն մը չէ տալիք, որուն հարկաւոր կարողութիւնը կը պակսի ինձ, թէեւ ի սրտէ և անկենդօրէն կը ցանկամ։ Ինձի՛ հաւաքմանս մէջ՝ կը պակսին շատ մը Հայերէն հին տպագրութիւններ, (քանի որ նպատակս մինակ անոնց փորագրական մաներանկարներով զրագիլ է) նաեւ ինձի կը պակսին Հայ տպագրութեան պատմութեան մասին հրատարակութիւններ էնթ ու ծառը՝ ողբացեալ թէոզիկի այդ կարեւոր հրատարակութիւնը՝ կը ցաւիմ որ շատ ուշ կրցայ ձեռք ձգել՝ շնորհի Պրո. Ա. Զապանեանի ազնութեան, տասնց որուն զարափար չպիտի ունենայի այդ յոզնաֆան աշխատութեան մասին, որուն մէջ թէեւ պակսեցաւ զոհացուցիչ նիւթ։ Արդէն չեմ ալ կարծեք որ մեր մօն կայ Հայ Տպագրութեան Պատկերազարդ այնպիսի աշխատութիւն մը որ Հայ հին ու նոր տպագրութեանց մէկ կատարեալ ցուցակը ըլլաւէ զատ ըլլայ նաեւ տպարաններու, տպագրիչներու ևն. լիսկատար ուսումնասիրեալ պատմութիւնը։

Անշուշ հետաքրքիր ընթերցող ասոնք նկատի պիտի առնէ երա աշխատութեանս արժէքին զնահատութիւնը, կամ ըննադատութիւնը ինդիք բնդիք ըլլայ։

Անտարակոյս նիւթը անկոխ գետին մընէ մեր զեղարուեստական ուսումնասիրութեանց ընդարձակ ասպարէզին մէջ, որուն ընդդրկած սահմանները բուրովին անձանօթ կը մեան մեզի, Պերախատարը պարագաները չեն ներեր որ կարենամ ընկը սկզբնաւորութեան պատմութիւնը Հայ Փայտագրագրական Պատկերազարութեան Հոռոմական ակնարկ մընէ է ինչ ինչ տեղե-

կութիւններով որոշ կարգ մը փորագրիչ Հայերու և իրենց արտադրութեանց և նաեւ անոնց ազդեցութեան աղբիքներուն մասսին։ Ուսումնասիրութիւնն աւելի հեշտին ընկելու համար կու տամ կարեւոր արտապատճեններ՝ որոնց հրատարակութեան համար ամէնքս ալ երախտապարտ շնորհակալութեամբ մը պէտք է արտայայտուինը «Բազմազէպէ»ի յարգելի խմբագրութեան՝ որ ազնիւ և զանարեր ջանքերով դիւրացուց այս արտատպութեանց հրատարակութիւնը։

1512ին կատարուեցաւ տառչին տպագրութիւնը Մեղադարս Յակոր անուն Հայու մը կողմէ Վենետիկի մէջ։ Աւելի բան մը զժախտարար չենք զիտեր այս հին հրատարակչին մասին։ Ան ինքինը կոչշած է մերապարտ պարզապէս Հայոցս մէջ ընդունուած և հին ձեռագրաց յիշտառակարաններուն մէջ հասարակ եղող նուռական, մեղադրական տիտղոսներ զործածելու սովորութեան համար ։ Հայկական այս տոաջին և հնագոյն տպագրութիւնը ունի իր տպարաններ չորս լատին տառեր D. I. Z. A.։ Մեղադարս Յակոր եղած է Հայերէն առաջին հրատարակիչը, սակայն տպարանը ուր այդ հրատարակութիւնը կատարուեցաւ Վենետիկան էր և տոաջին Հայկական տպարանին տէրն էր Democrito Terrazina որ նոյն իոկ 1498ին ձեռնարկած է Հայերէն զրով հրատարակութեան։

1512-3ի հրատարակութիւնը՝ չափա-



Р. 1. Цитати из Апостола Павла к Коринфянам 4, 4, 6, 147

Что же касается до этого, то языческое богослужение есть А., В., С., то есть то, что иудеи и язычники делают в честь своих богов, то есть то, что иудеи делают в честь своего Бога, то есть то, что иудеи делают в честь своего Бога.

Когда же языческие жрецы приносят жертвы на алтарь, то они не делают это в честь Бога, а в честь языческих богов, ибо языческие жрецы не делают это в честь Бога, а в честь языческих богов.

Они же, когда приносят жертвы на алтарь, то они не делают это в честь Бога, а в честь языческих богов, ибо языческие жрецы не делают это в честь Бога, а в честь языческих богов.

Они же, когда приносят жертвы на алтарь, то они не делают это в честь Бога, а в честь языческих богов, ибо языческие жрецы не делают это в честь Бога, а в честь языческих богов.

Апостолы же, когда приносят жертвы на алтарь, то они не делают это в честь Бога, а в честь языческих богов, ибо языческие жрецы не делают это в честь Бога, а в честь языческих богов.



Р. 2. Цитати из Апостола Павла к Коринфянам 4, 6, 147

Что же касается до этого, то языческое богослужение есть А., В., С., то есть то, что иудеи и язычники делают в честь языческих богов, то есть то, что иудеи делают в честь языческих богов.

բըմնութերուն, արուեստի կրթութեան համար բոլորովին հակառանեայ, անմարսեալ և անըմքանելի էր:

Տպագրութիւնը Եւրոպական արհեստ մ' ըլլալով Հայերն աւ տարապուած էին իրենց տպագրական առաջին փորձերը սատար երկրի մէջ հատարել, ենթարկուիլ այդ արուեստին՝ որ կը տիրապետէր տպա-

մէջ, որ մեր մէջ մուտ զտաւ 1700 ական թուականներէն վերջ միայն. այն աւ իրը հետեւողութիւն Եւրոպական ոսերուն: Աւ բեմ դարձեալ Եւրոպացիներուն կ'յիշար մեր հին տպագրութիւնները պատկերազարդեւու արհեստի կ'տուի իսկ առանց արուեստն հասկանուու արհեստը չի կրնար հաւատարիմ թարգմանը Ըլլալ արուեստին հոգւոյն:

Անտարակոյոյ Հայ հին հրատարակիչները իրենց արամագրութեան տակ ունէին նաև Հայ մանրանկարեալ ձեռագիրներ, սակայն արգէն վերը բացատրուած պատճառներով այդ հին Հայ արուեստի նմայշները ներշնչման պղբիւր չեղան Հայ տպագրութեան պատկերազարդութեան համար: Մինչ զարգակերպերը հեշտի զրաւեցին Հայ ձեռագրաց մէջ ունեցած իրենց զարգացած զիրբը՝ նաև Հայ տպագրութեանց զարգերուն մէջ, թէնւ հոն իսկ՝ Մեղապարտ Յակոբը հրատարակութեան մէջ՝ հայերն զիմաստու զարգագրերը Հայ ճաշակով փորագրուած են:

Փայտափորագրութիւնը շտա ընդարձակ կերպով զարգացած արուեստ մը չէր հին Հայոց մօտ թէնւ մի-միջ զարերէն հասած է Սկեւանայ վանքի փայտեայ դուռը (Երեւանի Հայ Պետական Թանգարան) և այլուր աւ ի խրիմ կը յիշուին հին ընկույզայ բանդակեալ զոներ, այսուհանձեր փայտափորագրութիւնը Հայոց մէջ տարածուած արուեստ մը չէր: Թէ ինչո՞ւ, այդ մասին որոշ շեմ կրնար ըսել, սակայն հաւանաբար յարմար փայտի պահանջ զիմատոր պատճառներէն մին կը: Անիշնապէս աւելցընեմ որ հիմուածենէնեն հերու համար տպածոներու կազապարները փայտէկ կ'ըլլալին, և ասոնց մեծագոյն մասը Հայ արհեստագէտ արուեստավէտները կը պատրաստէն, օրինակ կ. Պոլոսյ և ազմաններուն տպածոյ կազապարները: Դժբախտարար մոռացութեան մատուած այս արհեստին՝ հազմանիութեան՝ թէ արհեստին և թէ արուեստին մասին, որոն մէջ Հայերը տիրապետող տեղը ունեցած են, ոչինչ կը մեայ առ ի զիտութիւն ուսումնակիրովներուն:



Բ. 3. Առաւածաշունչ Շական գ. ի. էջ 431

գրութեամբ զարգացած Եւրոպական երկրներուն մէջ, իրենց համար ոչ միայն զժուարածախոս, այլ զրիմէ անկարելի պիտի ըլլալը Հայ մանրանկարիչներ բերել Հայաստանին իրենց Հայ տպագրական սկզբանեկան աշխատութիւնները Հայ արուեստով ճախացնելու համար: Դիրքին բան չէր այն տանը հրատարակութիւն մը զուտի բերել, խնդիրը աւ աւելի կճնուաելու հարկ չկար Հայ արուեստագէտներ փնտակով զանոնց աւ Եւրոպա բերելու: Ասկէ զատ զիցուը թէ տափկա կարելի ըլլալ կատարել: Ասկայն Հայերը փայտափորագրէչները չէին, և տպագրութեան համար նման փորագրութեանց պատրաստութիւնը զին զիրենը չէր ստիպած ձեռնամախ ըլլալու արուեստի արտայայտութեան այդ ձերին



թ. 4. Անտարամ Աստուածատուրի տպարանին,
1729, էջ 248.

Առաքել Տախակովի՝ առաջդրութիւն գր.



թ. 5. Աստուածաշումչ Ռոկամ Վ.ի., էջ 433.
(Տպ. Անտարամ, 1666), էջ 430.

Տպազրութիւնները պատկերազարդելը
դիւրին բան մը չէր, ընդհակառակն բազ-
մածախս զործ մը նկատուած էր, որով
հին Հայ տպարանատէրները կամ հրա-
տարակիչները շատ ընդարձակ չափերով
միջամտու չէին ըլլար պատկերազործու-
թեան մէջ; Ինձի ծանօթ հնազոյն առա-
ջն իրապէս պատկերազարդ հրատարա-
կութիւնը Երեւանցի Ոսկոմ վարդապետին
Աստուածաշումչն է, զոր մեկնակէտ պիտի
ընեմ այս աշխատութեանս;

Մեծադիր մաքուր այս հրատարակու-
թիւնը երկու տարի տեսեց մինչեւ ապա-
զրութիւր, այսինքն 1666-8: Թէողիկ սա-
պէս կ'արտայայտուի այս հրատարակու-
թեան մասին. «Առաջին անգամ էր որ
Հայ մը այս ահասկ զեղեցիկ և ընդարձակ
զործ մը Մամուլին կը յանձնէր.... Տպա-
զրութիւնը վայելուչ է, մաքուր, պատկե-
րազարդ, անխուալ»: (Տիպ ու Տառ,
էջ 165).

Ամստերտամ տպուեցաւ սուկայն այս
արժէբաւոր Հայերէն հրատարակութիւնը,
որուն պատմութիւնը պիտի չտամ հոս, ոչ



թ. 6. Անտ. Աստուածատուրի. տպ. 1729ի, էջ 239.
Տպ. առաջդր. Գր. վերեւիկ հանձնեան մէջ:



Р. 7. Ժողովածոյ տպ. 1710ի, էջ 145.

ալ հրատարակութեան մանրամասնութիւնները՝ որոնց մէջ բաւական նկատելի կէտեր կան ցարդ անտես առնուած, այդ մասին գեղարուեստական ծրագրեալ ուրիշ աշխատութեան մը մէջ առիթ պիտի ունենամ Ասկանի Աստուածաշունչին մասին երկար խօսելու և պրատիելու:

Օրբաննեան՝ Ասկանի Աստուածաշունչին մասին խօսելէ վերջ կ'ըսէ. «Իրմէ առաջ կատարուած բոլոր տպագրութիւններէն գերազանց զործ մըն է, տառերը ընտիր ձեւով, այժմ ալ իրը տիգար սեպուելու արժանի, պատկերներով և զարդերով ճաշխացած, որոնք ամէնքը կրնան պատիւ քրերել Ասկանի արտիստապիտական հան-

ճարին¹։ Ու այժմ միայն պատկերները կը հետաքրքրեն մեզ, որոն համար Աստուածան կ'ըսէ և նա շինել տուեց նաև պատկերներ Ո. Գրքից առնուած, յատկապէս Աստուածաշունչի համար²։

Սակայն մնեց պիտի տեսնենց որ Ասկանի Աստուածաշունչին համար ձեռող բերաւ արդին պատկերները, զործ զործածեց իր միւս հրատարակութեանց մէջ ալ՝ որպէս իր Աստուածան հրատարակած Շարակնոցին մէջ։ Այս փայտափորազքեալ պատկերները արդէն հրատարակուած էին և զործածուած Հոլանտերէն Biblia Sacra (Աստուածաշունչ) ապագրութեան մէջ, կատարուած T'Antwerpen by IAN VAN MOERENTORF EN NV HERDRUCKT by PIETER JACOPSZ. 1657³. ըսել է Ասկանի հրատարակածէն 11 տարի առաջ։

Որոշ է թէ Ասկանի Նիւթական միջոցները իրեն թոյլ չպիտի տային այսքան բազմաթիւ փորագրուած պատկերներ ունենալ՝ զանոնց ուղակի իրեն համար պատրաստել տալով, ուստի այդ բազմաթիւն վրդը յաջորդ միջոցին զիմեց, այսինքն զնեց արդէն զործածուած փորագրութիւնները թէին անոնց զործածուած էին նախապէս Հոլանտերէն հրատարակութեան մը համար և առ այդ ալ պատրաստուած, որպինտես պատկերներուն մնձ մասին մէջ կան լատին A. B. C. D. եւն տառերը, Հոլանտերէն բնագրին մէջ պատկերներուն իմաստը զիւրացնելու համար, սակայն հայ հրատարակիչը նկատի չառաւ այդ փացրիկ անպատճենութիւնը, և այդ զբաթիւնը չօգտագործեց իր հրատարակութեան մէջ։

1. Աղբապատճ, Բ. Համար էջ 2240.

2. Հոլանդան և Հայերը, - Հանդ. ամս. 1937, էջ 180.

3. Համեմատելով անոյ թէ այս Հուարդին մէջ բայ իսկ դաշտաւած նկարագրութիւն (թէկէ) էն որ դաշտաւած է Ասկանի Վրդը, 1666ի Ա. Գրոց Հրատարակութեան մէջ։ Համեմատենք զիւրացնեան շամար Հայ կու առ Համար շամար մը։

Ասկ. Հայ. Կառ. Բ. 3	Ասկան. էջ 431	Հոլան. (1657ի) Հո. Բ. Համար Բ. Զամ. էջ 5. Ա. Մին.
» » » » 10	» 472	» » » » » » » » » 10. Բ. »
» » » » 5	» 433	» » » » » » » » » 8. Ա. »
» » » » 1	» 449	» » » » » » » » » 83. Բ. »
» » » » 13	» 484	» » » » » » » » » 88. Ա. »



թ. 8. Աստուածաշումչ Ասկամ Վ.ի., էջ 470.



թ. 9. Աստուածաշումչ 1729ի., էջ 142.

Առարտու. Գլ. սուրբ Հոգովագուց:

Գրաթուած պատկերի օրինակ մըն է հոս
զորածուած թիւ 1 Ասկարը:

Ասկանի Աստուածաշունչին պատկեր
ները մէկ հեղինակի մը գործը չեն, այլ
շատ մը հեղինակներու, զոր մէկ փայտ
ապաֆրագրիչ մը օրինակած է և փորա-
գրած: Փորագրիչն ինքնութիւնը անյայտ
չի մնար ինձի, ան իւրաբանչիւր պատ-
կերի մէջ ունի իւ անխուսափելի մենապիր
ստորագրութիւնը սա ձեւով. CHRISTOF-
FEL VAN SICHEM երեց: Երբեմն պատ-
կերներուն մէջ կան նաև ստորագրութիւն-
ները նշանաւոր զծագրիչ հեղինակներու
շաբէ օր. հոս, թ. 2. պատկերին ներբեւ
Albrecht Durer (1471-1528) և ուրիշ-
ներուն ինչպէս ըստ, ուրիշ առթիւ Ասկանի
տոլագրութիւնը նկատի պիտի ունենամ
և այն առեն աւելի ընդարձակօրէն պիտի
խօսիմ:

Ասկանի Աստուածաշունչին նկարներն
եղան զլիաւոր՝ եթէ ոչ միակ՝ ներշնչա-
բանը Հայ պատկերագրու տպագրական

փայտափորագրիչներուն: Առ այդ իրրեւ
նմոյշ յարգելի ընթերցողներուն կը ներ-
կայացնեմ քանի մը հատը անոնց մէջ՝
որոնք Ասկանի Աստուածաշունչին պատ-
կերները իրը բնաւոր ունեցած էն իրենց
արտաստութեանը համար: Սակայն հոս
աւելցընեմ որ Ասկանի ուրիշ գործերը թէն
կը պակսին ինձի, սակայն ան որ 1664ին
Ամսեկրտած Հրատարակած Հայերէն «Ե-
րաժշտական երգեցմունք» հրատարակու-
թիւնը նոյնպէս պատկերազրդած է Christo-
stoffel van Sichem (երեց) փորագրած
նկարներով:

Ասկանի Աստուածաշունչին 481 էջի
պատկերը (հոս Ասկար թիւ 3) օրինակուած
կը գտնենք 1729ին Տրուպ Աստուածա-
տուրիչ Հրատարակուած Աւետարանին մէջ,
տպագրուած ի կ. Պոլիս: Այդ օրինա-
կութիւնը հոս կու տամ (Ասկար թիւ 4).
և սակայն 1722ին ալ նոյնը՝ 1729ինէն
աւրդիք, արդին անզամ մը արտազուած
կը գտնեմ, այս անզամ Մարտիրոս զպիրի



թ. 10. Աւտուածառմէ Անկամ գ. ի. էջ 472.



թ. 12. Ժաղբայածոյ 1710ի. էջ 175.

Գիրք և ձառ Հոգեշան անուն զրբին մէջ,
նոյնպէս կ. Պոլիս հրատարակուած :

Գարճեալ Ասկանի 483 էջի Նկարին
արտատպութիւնը կը զանեմ 1729ի վե-
րայիշեալ աւետարանին 239 էջին վրայ
(թ. 5 և 6). Ասկայն այս Նկարն ալ ասկէ
տառջ 1710ին անստորազիր փորագրիչ
մը արտադրած է կ. Պոլիս՝ Սարգիս զարի
տպարանին լոյս տեսած ժաղովածոյին հա-
մար (Հու նկար թիւ 7): Ես ասու կը հրա-
տարակեմ զանոնը որպէսզի ընթերցողը
կարինայ որոշ ախոնել աշխատութեան ար-
հետական տարրերութիւնը և մեր մօտ
ունեցած ասսիմանը:

Ասկանի 471 էջի պատկերը (թ. 8) կը
զանուի 1729ի կ. Պոլսոյ աւետարանին
մէջ, 142 (թ. 9). Խակ Ասկանի էջ 472ը
(թ. 10) արտագծուած կը զանեմ նոյն
աւետարանին մէջ՝ էջ 26. Խակ 1710ի
ժաղովածոյին մէջ՝ էջ 175 (թ. 11 և 12)
և գարճեալ 1722ին Մարտիրոս Դարի
Գիրք և ձառ Հոգեշանին մէջ. վերջի երւ
կուըը անստորազիր :

Ասկանի՝ 484 և 565 էջերու Նկարնե-
րէն (թ. 13 և 14) առնուած են նոյն



թ. 11. Աւետարան 1729ի. էջ 26.
Առարար. Գլ. Ճերազիր Յիշուաբ ութին հակա-



թ. 13. Աստվածաշնորհ Ասկան Գ.ի. էջ 484.



թ. 15. Աւետարամ առ. 1729ի. էջ 82.
Առաքազբանական Գլուխութիւնը.

1729ի Աւետարամին 82 և 138 էջերու արտագծութիւնները (թ. 15 և 16): Խոկ 569 էջն ունի նկար մը (թ. 17) որ օրինակ ծառայած է նոյն 1729ի աւետարամին 358 էջի պատկերին (թ. 18) ինչպէս նաև 1722ի Մարտիրոս դպրի Գիրը և ձառ Հոգեշանին, և նոյն խոկ 1772ին տպագրուած Պետրոս Վարդապետաց տաղաւոց Ղափանցուոց Գրբոյի կրծքեալ Երգարան, Աստվածատուորի տպարաննէն, ի եւ Պոլիս հրատարակեալ հատորին մէջ էջ 58 որ 1729ին Աւետարամին համար գործածուած փորազբութիւնն խոկ է:

Խոկանի 570 էջն ունի նկար մը (թ. 19) որ օրինակուած կը զանենք նոյն 1772ի Երգարանին 34 էջին վրայ (թ. 20):

Խոկ ամէննէն հետաքրքրականն է առ որ Ասկանի 499 էջի նկարին (թ. 21) բնատից կազմադրը գործածուած է 1752ին եւ Պոլիս հրատարակուած Գրցովի Աստմանեային 106 էջին մէջ: Այս Գրցովի Եռամասնեայն հրատարակուած է ի տպարանի տեր Յոհանենիի Ասկայն թէ ինչ-



թ. 14. Աստվածաշնորհ Ասկան Գ.ի. էջ 565.



թ. 16. Աւետարամ 1720ի, էջ 188.
Սառուց. ստորեւ, ալակեցչը՝ Հովհաննելիք.



թ. 17. Աստուածաշումը Ռուսական Գ. էջ 569.

պէս այ նկարին բյիշել Ռոկանի Աստուածաշունչին մէջ 1666-ին Ռմատերտամ հրատարակուելէ վերջ 1752ին կ. Պոլիս կու զայ Գրգոր Եսամասնեային մէջ արդուուելու համար, ինձի համար առ այժմ զժուար է բացատրել։ Ռոկանի տպարանը, որուն համար անշուշտ գնուած էին նաև Աստուածաշունչի փայտափորագրեալ պատկերները։ Մարսիլիա փոխազրուեցաւ, սակայն ոչ ամբողջութեամբ, այլ մաս մը մեաց Ամսդերտամ որ ըստ Սարուիսանի հուսկ Լայպցիկ տարուեցան։ Ռոկայն թէ անկէ վերջ ինչ եղան յայտնի չէ իսկ Մարսիլիա տարուած մասը զարձեալ բերուեցաւ Ամսդերտամ, վերջապէս մաս մը՝ ժամանակ վերջ Միմիթար Աքրանօր ձեռքն անցան, սակայն ինձի յայտնի չէ թէ փայտափորագրեալ պատկերներն ալ Ա. Պազար բերուեցան թէ ոչ իսկ թէ ինչուչո այդ փայտափորագրութիւններէն մին կ. Պոլոյ 1752ի վերոյիշեալ հրատարակութեան մէջ կրցած է տեղ զտնել, ատիկա



թ. 18. Աւետարամ տար. 1720ի, էջ 358.
Սառուց. Գր ստորեւ, ալակեցչը.



թ. 19. Աստուածաշում Ռոկան գ.ի., էջ 570.



թ. 20. Տաղարամ 1732ի, էջ 34.
Առաջը. Գ. Վերան աշուշում պատճենին մէջ.

ալ առ այժմ մութ կը մնայ ինձի. և
սակայն այդ փաստն ալ կրնայ նշանա-
կալից ըլլալ Ռոկանի տաղարամն վախճա-
նին պատճութեան համար¹:

Նոյնպէս 1752ին առաջ 1734ին կ.
Պոլի հրատարակուած Յովհաննէս Հան-
նայի Երուսաղէմի Պատճութեան 10 էջին
վրայ կը գտնենք յար և նման պատկերը
Ռոկանին էջ 462ին պատկերին (ասս թ.
22): Արհեստական մանրակրկիտ բնուու-
թին մը ինձի Հաստատեց թէ 1734ի տր-
ապագրութեան մէջ զործածուածը նոյն իսկ
1666ին Ռոկանի յԱմսաբատամ տպագրու-
թեան մէջ զործածածն էր, միայն թէ կ.
Պոլոսյ տպագրութեան մէջ զործածաւելու



թ. 21. Աստուածաշում Ռոկան գ.ի., էջ 499.
Քործածուած է նու կ. Պոլոսյ 1752ի Գիր եւ-
մանեայի մէջ:

1. Ինձի կը պահէմ Պետրոս Լուսինացիի ի բազ
Պահողիկ 1705ին Հրատարակուած Աստուածաշումը Ռո-
կանէս մայր քրիստով, պատկրապարդ, բայց անյարզ
տպագրութիւն՝ պահեան մասնաւով, ինչու որ Թէ-
զիկ կը դիոյ (Տիո ու Տառ, էջ 60): Պետրոս պատիւն
է եղած Ռոկանի որմէ տառցեր է կզէր միայ տպարանին
մէջ մասց:

ատեն Երգոպացի փորագրիչին փակազիր սուրագործ թիմնը՝ որ պատկերին ստորին ձափա անկիմնը կը քանուեկ՝ փորուած Հանուած է, իսկ փորագրութիմնը ամբողջութեամբ բաւական մաշած է Ասկանի ուպացութենին ի վեր:

Այս նոր գիւտը ինձի կապահովցնէ ոք Ասկանի պատերին կազմակարները լի.

Հայ տպագրութեանց յիշաւակարաններուն
մէջ՝ ուր նորին խսկ զրաշաբն ու սրբազրիչը
կը յիշութիւն մոռցուած են փորագրիչները։
Այսու պատճառոց գուցէ ըլլայ սա պարա-
գան՝ որ Հայ տպագրիչները տարրեր տար-
րեր աշխատութեանց մէջ՝ իրենցմէ առաջ
գոյութիւն ունեցած տպարաններու փո-
րագրիչներուն գործեր կը կիրարիէնին։



թ. 22. Ամուսածաշում թական զ.ի. էջ 462.

Պալայ մէջ արգէն 1734ին նոյնութեամբ
կամ միայն փորազը թշն ստորագրութեան
չնշումավ կը գործածուին. տեսակ մը
արտեսակ քանադպութեան: Խակ Ուկանի
առաջարկութեան պատկերներուն արտա-
գծութեաներն արգէն 1710ին սկսած էին
և, Պուսու մէջ եթէ ոչ անկէ առաջած:

Օրինակ՝ 1729ին փորագրութեաները, արդյուն Աւտորանի մը մէջ զարձածուած՝ վերստին կը զործածուէին 1732ին՝ երբ փորագրիչը հաւանաբար մեռած ալ կը կամ փորագրութեանց հեղինակը պար կէս դարձու միջոցին մէջ մտուուած։

Ասկանի Աստուածազնուշին պատկերանքուն հետևող եղանակ է ի, Պոլոյ ապագերութիւնները պատկերազարդող Հայ փայտագիշ մը՝ որ միայն գ բ' եցրեթ փակագիր՝ կը ստորագրէ: Երբեմն կը պատահի որ այս ստորագրութիւնը դ կամ գ Ա ի

Խակ աշմ աւելորդ չեմ սկսեմ քանի
մը անզբաղարձութերով զանէ Հայ փա-
տափորագրիներէն ոմանք ներկայացնել:

նոք փորագրական արտադրութիւնները կ'երեւան 1729ի Աստարանին մէջ նաև 1772ի Պետրոս Ղափանցոյ Եղբարանին մէջ, սակայն վերջինս լոկ հին կաղապարներուն վերստին գործածութիւնն է: Ասիկա կը բացատրուի անով ալ՝ որ այս երկու

կան այլ զօրաւոր պատճառներու վրայ յեցած կու զամ այն եղբակացութեան թէ Գ. Բ փայտափորագրողը Գրիգոր Մարգուանցին է որ ուշագրաւ դիրք մը զրաւած է 1694ի 1734՝ իրը կ. Պոլսոյ ձռւ լիչ, փորագրիչ և տպագրիչ: Ինը կը հաստատէ թէ եզած է զագրիչը իր պատկերներուն որոնք սակայն Երապեկան աւելի ճիշճ Ալկանեան Աստուածաշանչին աղղեցութիւնը խիստ հաւատարմօրէն կը բած են: Գրիգոր մարգուանցին արժանի է մասնաւոր ուսումնափրութեան: Իր մասն առաջ հում նիմ կայ, սակայն պէտք է զաններ հաւաքել և համեմատել զոհացոցիչ աշխատութիւնն մը արտագրելու համար: Յուսամ օր մը զլուու հանել այս բանը՝ իր հրատարակութիւններն ամբողջութեամբ ուսումնափրուէ և անոնց պատկերներուն արտատպութիւններն աշքի առջեւ ունենալէ վերջ:

Գրիգոր Մարգուանցիի, կամ Գ. Ասուրագրեալ փայտափորագրեալ տպագրական պատկերներու նմոյշներ կան արդէն աշխատութեանն մէջ (առև թզմուի նախորդ թիւ, էջ 238-247, թ. 4, 6, 9, 11, 15, 16, 18, 20). Խոկ այս մասին վերջացըներէ առաջ՝ կ'ուզեմ զարձեալ շեշտել որ առայժմ գրի Գրիգոր Մարգուանցոյու ճշգումն ի վիճակի չեմ վերջնական նկատելու:

Փորագրիչ Յակովը մը կը հանդիպինը

Տակոր Աւրամատիի ճնշողի ստորագր. թեամբ
(առ Կողովին Նկրեւ).

տպագրութիւններն ելած են Աստուածատուրի տպարանէն:

Դարձեալ այս Գ. Բ ստորագրող Հայ փայտափորագրիչն է որ կը հանդիպինը 1734ին Յով. Հաննայ Երուսալէմի Պատմութեան ճակատի փորագրութեան մէջ: Այս հրատարակութիւնն ալ Աստուածատուրի տպարանէն է:

Եարունակելով թնութիւննիս՝ կը հարցը նենը, Որո՞ւն անուտան համաստագրութիւնն է այս Գ. Բ. Ա. այժմ ենթադրութեան վրայ կը հիմունիմ. բանի մը թէեւ ոչ վերջնա-



թ. 23. Յուսանցագրար և իսորամ

Տակոր Աւրամատիի ճնշողի ստորագր. թեամբ
(առ Կողովին Նկրեւ).

1736ին ի կ. Պոլիս ի տպարամի խօսայ կարապետի որդի Մաննեսի Աստուածատուրին տպագրեալ երկնատոր վերափակութեան Ա. Հասորին 7 էջի կիսափորանին վարի մասին մէջտեղը փակագրեալ. (առաջ թիւ 23): Դժբախտարար այս հրատարակութեան յիշատակարանին մէջ Յակովը մը մասին ոչինչ կայ ըսուած: Սակայն մեզի ծանօթ է որ Մերասատցի երկու եղայրներ Ցիրացոյ Բարսեղ և Յակոր 1735ին նորակազմ տպարան մը բացած էին կ. Պոլիս: Այս Մերասատցի եղայրները ծանօթ էին իրը ծաղկաբար այսինցն ծաղկաբար պատրաստող հաւատարար տպագրութեանց խորաններու, Յուսանցագրար գերու համար: Բայց մանաւանդ տպածոնե-



թ. 24. Տօմացյալ 1774ի, էջ 111.

Խորանին չուրս անկիւններուն մէջ Յարարին փակագիրը.



թ. 25. Տօմացյալ 1774ի, էջ 207.

Խորանին չուրս անկիւններուն մէջ Յարարին փակագիրը.

բռու, եազմաներու ծաղկաբար փորագրիչներ
ըլլալու կին, որոնք յետոյ տպագրութեան
գործին միջամտուի եղան: Սերտաստացինե-
րուու այս տարանինի երկու տառչին հրա-
տարակութեանց մէջ կը մշշուի Յակոր,
իսկ Ֆացեանիներու մէջ ուշ Այնախու կ'ե-
րեւի որ Յակոր աւելի արտևուսագործ փո-
րագրիչն, էք իսկ Բարսեղ աւելի գործու-
նեայ տպագրապատշը: Ծաղկաբար փորա-
գրիչ Սերտաստացի Յակորին արտևուսը կը
պրիչ Սերեբրի Հայ ձեռագիրներէն և տպա-
տարքին արդեգուած զարդարուեատէն,
թէեւ 1740ի կ. Պոլսոյ իրենց հաստա-
րակութեան մէջ փորձած են շատ նախ-
նականացուած հին Հայ ձեռագրական զար-
դարուեատի կարգ մը ձեւաւրութերէն զար-
դարուեատի կարգ մը ձեւաւրութերէն զար-
դագիրէ ապածոյի փորագրութեան արտևու-
սին: Յակորնեւ շատ բան մը չունիմ հա-
ւարմանն մէջ, յուսամ ուրիշ առթիւ կա-
տարիաւ փորձ մը տալ իր մասին: Ա-
նոնք նկարուծ են նաև կ. Պոլսի 1740ին

հրատարակուած մեծագիր և Գիրք Քա-
րոզութեան որ կոչի ձմեռան և հատոր:

Յարութիւն Էջմիածնեցի փորագրողի մը
կը հանդիպիմ 1775ին տպուած Տօմացյալի
մը մէջ հրատարակուած Էջմիածնին որուն
շահեկան և երկար յիշատակարանին մէջ
կը կարգամ և զտիրացու Յարութիւն
Էջմիածնեցի, որ է փորագրող և բանդա-
կով բորորից զրոց, պատկերաց, խորա-
նաց, կանոնաց և ծաղկանց նաև տպազ
գրոյս:

Արցարեւ Էջմիածնեցի Յարութիւն փո-
րագրիչն զարդերը, խորանները որոնցուէ
երկութիւն ալ անկիւններու քառակուսինե-
րուն մէջ զետեղած փակագրերով սուրբ-
որած է ՅԱՄ ԱԻ Ի, այսինքն Յարարին (թ. 24 և 25), ցոյց կու տան բաւական
հաւատարմութիւն հին հայ ձեռագրական
զարդարուեատին, թէեւ սկսած է բիշ շատ
ազգուի տպածոյ զարզարուեատէն: Տպա-
ծոյ զարզարուեատին ազգեցութիւնը կը
պարտինը հին փայտափորագրիչ Հայերուն

տպածոյի զարդափորապրիչներ ըլլալուն՝
որոնց փոխանակ ամբիջազէ Հայ ձեռա-
գրագրագերուն իրենց խորթ ձեւերուն են-
թարկուելու (որ աւելի հաւատարմութեամբ
կատարուեցաւ Եւրոպացի փորագրիչներէ
Հայ տպագրութեան սկզբնաշրջանին) ի

րը, գոնէ այս վերոյիշեալ հրատարակու-
թեան մէջ՝ դպրձեալ հարազատ Հայ յշա-
ցութեար չեն: Խոկ արհեստը փայտափո-
րագրական չէ այլ մհատպի վրայ փորա-
գրութիւն է: Օրինակ, անոր 154 էջի
պատկերը Համբարձման (թ. 26) ընդօրի-
նակութիւնն է Ալկանի Աստուածաշռունչի
569էցին (թ. 17): Յարութիւն Էջմիած-
նեցի ասկէ կամ 1729ի կ. Պոլոս Աւե-
տարանին 358 էջի պատկերէն (թ. 18):
զաղափարած է իր մնաղափորագրեալ
Համբարձունը:

Իրմէ նմայց մը եւս և բաւական կը
սեպեմ: 76 էջի պատկերը (թ. 27) զա-
զափարեալ է 1710ին կ. Պոլոս հրատա-
րակուած Ժաղովածուի 182 էջին նոյն
պատկերէն (աստ թիւ 28) որ իր կարգին
Ալկանէն տոնուած է:

Էջմիածնեցի փորագրիչ Յարութիւն մէկ
բան մը կրցած է ընել, այդ է իր օրի-
նակներու տիպերն ու դէմքերը հայացնել
կամ արեւելականացնել:

Խոկ այս փորձն աւարտուելէն առաջ հոս
կը ներկայացնեմ երկու նմայշները անձա-
նօթ Հայ փայտափորագրիչ մը՝ որ թէեւ
զորկ արհեստին պահանջած նորութիւն-
ներէն, սակայն քաջութիւնն ունեցած է
ինցնուրոյն կերպով արտայայտուելու, հե-
տեւելով հայունակ արտեստին այդ ըլլո-
ջանին զարգացման աստիճանին (կընանք
և անկման նկատել):

Այս երկու պատկերներուն տպագրուած
հատորը լցու տեսած է հանգուցեալ Ման-
տեսի Մարտիրոսի տպարանէն ի կ. Պո-
լոս Պատկերները կը գտնուին էջ 2 և
296 (թ. 29 և 30). հատորի տիպուն է
Տաղարակ վայերու, սակայն զժբախտա-



թ. 26. Յօմացոյց 1774ի, էջ 154.

նպաստ զործածեցին նաև տպածոյի զար-
դարուեստի ձեւաւորութեարու իրենց զի-
տութիւնն և փորձառութիւնը և այդ պատ-
ճառաւ խակ մանաւանդ ֆլ զարուն առաջ
եկաւ Հայ տպագրութեան զարդածեւերուն
մէջ Հայ հին հարազատ ձեռագրական զար-
դածեւերուն և տպածոյի զարդածեւերուն
Ճռցնալ խանճուրդը:

Յարութիւն Էջմիածնեցիի պատկերնե-

1. Այս ժաման 1650ին առաջ կը բերեմ վկայու-
թիւն Նշանառ թուրք ուղարկը Եպիսոյ Հէքիսովի որ
այդ ժամանակաւան կ. Պոլոս ժաման իսլամ կ'ըսէ
տպածուշ (չիթ պատմանէնքուր) արհեստութիւն Հա-
մազորեական թեառ, Շնորհ շորին մարդ էն
25 այժմատանշներով: Անոնց պաշտպան Ապօպոս որ-
դու Ֆուշչէ է: Անոնց մէկ ժամանք Հայեր և Թարգման
և Ավագն, Պարսկէ և Հնդին ուղարկեր, որոնց զար-
դածեւերն աւոր ձանկութեր և զարդարներ կը ուղա-

թիւ վրայ (The Travels of Evliva Efendi; London, 1850, vol. II, էջ 220): Յէլուսուն մէր բամբակայ
յանու կէժմապատ վրաստանեցն է:

Էվլիվայի այս վերոյաթիւնը տեսի քան Կարենը է
վաստակուած աշարք մէրի իւ հաւաքարութիւն:

2. Համաւարոր պղինձի վրայ տիպուրուր (Ei-
ching).

3. Ասու, էջ 11.

4. Ասու, էջ 11.

բար շատ անվայելուչ պապագըութեամբ ։
Այս երկու նմոյշները բոլորովին կը
տարրերին Մահու ։ Մարտիրոս Դարի տը-
պարանէն ասկէ առաջ հրատարակուած
փորազրեալ պատկերներէն։ Մարտիրոս
դարի տպարանը յանախ գործածած է ընդո-
րինակեալ փորազրութիւններ ։ Աւկանի
Աստուածաշունչի պատկերներէն, սակայն
ընդօրինակիչը մացած է անանուն։

Դարձեալ փայտափորազրիչ մը նդած
ըլլալու է Արմաքէ Մանուէլ կիսարեան։
Օրինակ, 1781ին կ. Պոլս հրատարակո-
ւոծ տարեցւյցի մը փայտափորազրի
պատկերներէն ումանց մէջ կայ բոլորզիր
ՄԿ մը։

*
* *


Յուսամ թէ ակնարկովս կրցայ ցրց
սալ որ բաւական հնատքըցական նիւթ
կայ մեր փայտափորազրական պատմու-
թեան մէջ, որ միեւնոյն տանն մեր գե-
ղարուեստի պատմութեան մէկ կարեւոր
էջը կը կազմէ, ուր մանաւանդ մը գարուն

խացուուած է Հայ զարդարուեստի զար-
գացման կամ անկման ըրջանը, ուր նաև
խացած է Հայ մանրանկարչական հաս-
կացողութեան աստիճանը։

Անտարակոյս թէ մենք չենք ունեցած
փայտափորազրական այնպիսի արուեստ
և արհեստ մը որ արդար պիտի ըլլար
ակնալեալ Հայ տպազրութեան այցեան զին
ծագման գոյութեան համար իսկ Մենք
իրապէս ետ Ցացած ենք մեր զրբերը
պատկերազրեալու ճաշակին մէջ, այսինքն
տպազրեալ զրբերը։ Գրեթէ չկան Հայ
հրատարակութիւններ, նոյն իսկ այժմեան
ժամանակներէն, որոնք պատկերազր-
ուուած ըլլան կարող Հայ մանրանկարէ-
ներէ կամ զձազրիչներէ։ Այդ տնակէն
չենք կրնար հպարտանալ, թէն ունեցած
ենք Լուկա Շահնիրի, Բօլասի, Աղամենի
և ասոնց նման միջազգային համբաւ վա-
յելող զիրը պատկերազրողներ, այլ ա-
ռոնց բնաւ չեն նպաստած Հայ տպա-
զրական արուեստի պատկերազրդ հիւզին։

Պատճառը։


Ասիկա զժրախտարար շատ որոշ է Հայ



թ. 27. ցօթացոյց 1774ի, էջ 76.



թ. 28. ժողովածու 1710ին, էջ 189.



Խորակ
1090



թ. 29. Տաղարամ 1752ի, էջ 2.

Հրատարակութիւններ ինքնարաւ, ինքնապահ չեն: Քիչ անզամ Հայ Հրատարակութիւնը մը շահարեր է, աւելի յաճախ հազիւ ինքնարաւ, իսկ ընդհանրաւու վաստարեր, Ուրեմն տպայտական պիտի Ըլլար ակնկալել որ Հայ գեազրիչներ կամ հրատարակիչներ խորհնչին ըստ պատշաճի պատկերագրել Հայ Հրատարակութիւններ: Մեր մօտ չենք չնորչ լուսանկարներու արտատպութեամբ զո՞նէ զարդարուած հրատարակութիւններ նոյնակա շատ հազուազիւ են և միայն վիճակիի Միթրարեաններու հրատարակութիւններէն ու մանց երես կը ճերմղըննեն:

Հայ Հրատարակութեան զո՞րծը աւելի շահարեր կրնանք նկատել անցեալին մէջ, իսկ այժմ ամենահասարակ թերթանման հրատարակութիւններ են որոնց շահ՝ մը կը բերեն հրատարակչին որ երբեմ աւելի ներկայանալի հրատարակութեանց ձեռք կու տայ, այլ սակայն ոչ այնցան նիւթական յաջորդութեամբ:

Աշուշաւ ես աւելի անցեալով հետա-

բը բրուելուս՝ կ'ուզեմ շէտել որ Հայ աըսպազրութեան, հրատարակչութեան, պատկերազրութեան ճիւղերը այնքան ալ անհամ նիւթեր չեն, ընդհակառավին կը պատահի որ ուսումնասիրողն հանդիպի իրապէս յուզող զէպերու, զմայլելի հրատարակութեանց, հետաքրքրական զարգերու և պատկերներու Սակայն այդ ամենուն մասին, ինչպէս ըստ, չո՞նինք ընդարձակ, մանրակրիստ, ճշգրիտ պատմութիւնը, որմէ օգտուելով առանց աւելորդ յոգնութեան՝ զեզարուեստի ուսումնասիրող մը զո՞նէ իր յեցակետը և զայ եզրակացութեան մը, տալով ուզիգ և յատակ վերլուծում մը Հայ արտեհասի այս փայտափորազական ճիւղի մասին:

Մեր տուած այս փորձէն կ'երեւի թէ այդ զեղարքուեստի ճիւղին անցեալին մէջ ճիգ և ջանք չէ պակսած, և եթէ նկատի առնենք այն պայմանները որոնց ներքեւ Սիրաստացի Յակոր մը կամ Լշիմածնեցի Տիրացու Յարութիւն մը ջանացած են պատմութեան նիւթ Բողուշ մեզի, պատմութիւն Հայ փայտափորազրութեան, այն առնեն կարելի չէ որ ուսումնասիրողը չզար-




թ. 30. Տաղարամ 1752ի, էջ 296.

մանայ անոնց բոլորանուէր զոհողութեան,
տոկոնութեան և յարատեսութեան վրայ,
որոնց արժանի են արձանազրուելու: Իսկ
իրենց յաջողութեան չափը, իրենց ճա-
շակին աստիճանը, այդ ալ բազգատմամբ
իրենց միջավայրին, իրապէս Հայ գեղար-
ուսաւսիրական յազմանակ կը ընանը
նկատել:

Իսկ առ այսմ լըջօրէն, առանց մեղ-
մացուցիչ պարագաները նկատի առնելու,
եթէ զատենը Հայ ապազգական փայտա-
փորազրական մանրանկարչութեան ար-
ուեստը, հոս տրուած նմոյշներուն վրայ
յեցած՝ կրնանը ըսել որ ան եղած է ա-
ռանձնապէս հետեւողական Եւրոպական
արուեստին ի մամաւորի Ռոկանի մի-
ջոցով հայոց մէջ տարածուած հոլանտացի
Christoffel van Sichem (երէց) և անոր
շարազրամեւերուն, առանց հասնելու անոր
արհեստին նրութեան: Առեջծազործա-
կան ոչինչ ռևնեցած է բաց ի բանի մը
հազիւ նկատելի արեւելականացման փոր-
ձերէ: Իսկ Հայ մանրանկարչական ար-

ուեստին հետեւելու հեռատեսութիւնն իսկ
չէ ռևնեցած, ասով ան զնէ ազգայնական
հմեներու վրայ ալ աւելի նկատելի կ'ըլլար
ընազատներուն առջեւ: Անոնց Հայ ար-
ապարական փայտափորազրիչ մանրանկա-
րչիները շատ աւելի արուեստագէտ պիտի
ըլլային, եթէ հետեւութեան համար իրենց
նախազարդարար ընարէին Հառմիլացին,
Տարօնեցին կամ Ռոսլին, Թորոսներու մա-
նրանկարներուն կամ Սկիւռայ, Դրազար-
կի, Հազրատի, Բագէչի, Երզնկայի, կամ
զոնի նոյն իսկ մեր փորազրիներուն զրե-
թէ ժամանակակից և հազիւ գար մը ա-
ռաջ զարծող Վանայ զարոցին, որուն մին-
չեւ 1690ական շրջանի արտազրութեանց
հետաքրքրական նմոյշներն հասած են մե-
ջի: Եթէ միայն անոնց զարդաձեւերուն
հետ հայ ձեռազիրներու մանրանկարներն
ալ օրինակէին իրենց փորազրութեանց հա-
մար, անարարակյալ իրենց արժէցը շատ ա-
մելի մեծ կ'ըլլար եթէ նոյն իսկ անոնց
իրնեւուրոյն հեղինակութիւններ շունե-
նային:



ЦЕНА

1090

ԳԱԱՆ Հրամանական Գլուխ Գրքական



901001090